

Ջ, ժգ. եւ խորհնացի Գիրք Գ, 1 — իւր համեմատութիւնը: Նկատենք նաեւ, որ խորհնացին այնուհետեւ ըստ իւր ճաշակի փոփոխութեանց է ենթարկում Կորին Աբանչիւր եւ Ղազար Փարպեցու պատմութիւնը: Բայց գորտ մասին թերեւս յետոյ կարողանանք խօսել:

Յ. ԴԱՂԱՍԵՆՍ



**ԵՂԻՍԱՐԵԹՈՒԳՈՒԼՈՅ ՆՕՅՈՑ
ՀԵՂԻՍԱՐԵԹՈՒԳՈՒԼՈՅ ԳՐԱՆՍԻՐԻՈՒԹՅՈՒՆ
ՈՋԳՈՅՆՈՑ ՎՐՈՑ**

Եղիսարեթուպոսոյ վերին իշխանութիւնը տեսնուեցաւ Սիրվիզի հասարակութեան վրայ նաեւ այն առթիւ, երբ 1772 Գեկտ. 29ին հանգիստ կուտի մը համար՝ Սիրվիզի Ս. Երորդութեան եղբայրութիւնը հասարակութեանն տուգանքի մը պատժուեցաւ: Եղբայրութիւնն Եղիսարեթուպոսոյ եկեղեցական վերին իշխանութեան գիւնց, որ եւ 1774ին խնդիր քննութեան առաւ, ու այցելու մը իրկեց Սիրվիզ, որպէս զի ճշմարտութիւնը քննէ ու երեւան հասնէ: Ափիայ եկեղեցական իրաւանց յենրով, վերաքննութիւնն իրեն առջեւը բերաւ: Երորպէս զի արգարութեամբ կարենայ դատաստան կրելն, գեղի բնակիչներէն արժանահաւատ վրաներ հարցաքննեց: Աստը խղճմտանքաւոր վկայութեամբ՝ գրեթէ միաբերան յայտնեցին, թէ թէպէտ այն միջոցին որ եղբայրութիւնն իր գործքին համար ժողոված էր պահութիւն մը հանդիպեցաւ — որն որ զեւ բորոյովն յայտնի չէ — բայց այն պահութիւնն եղբայրութեան մէջ հանդիպած ըլլալով՝ աշխարհական ատենի վերաբերեալ բան չէ: Երկրորդ՝ թէ այսպիսի պատճառով պահութեան մը համար — ինչպէս որ քաղաքաբաշխութեան արձանագրութեանն ալ կը տեսնուի — զեղբայրութիւնը ամբաստանողը, դատաստանի առջեւ ասնողն ու տուգանքը վճարել տուողը, Յակովբ Աշխ Ստեփանեան եկեղեցական եղած է:

Արդ աս ամէն բան արժանահաւատ վկաներէ իմանալով եւ մէկալ կողմանէ եղբայրութեան կանոններէն գիտնալով, որ եթէ եղբայրութեան մէջ՝ վիճաբանութիւն կամ կռիւ եւ կամ որեւիցէ ուրիշ տեսակ յանցանք կամ պահութիւն մը գործուի՝ անոր նախագահին եւ առաջնորդներուն գործքն է, որ դատեն

պատժապարտը. — եւ եթէ պատժուածը նանրութիւն կամ անիրաւութիւն մը տեսնէ անոր մէջ՝ կրնայ Աւագերիցուն ու նոյն խի եպիսկոպոսին բողոքել: —

Անոր համար մնք — կրտէ եկեղեցական վերին ատեններ — տեսնելով որ եղբայրութեան մէջ հանդիպած պահատութեան մը համար քաղաքաբաշխութիւնը եղբայրները տուգանք պատժած է, որով կանոններուն հրամանն անարգելի, սոքի տակ առեր եւ եկեղեցական իշխանութեան դէմ գործեր է. — յանցաւոր կը գտնենք նախ եկեղեցականն որ իր պաշտօնին հակառակ՝ եղբայրներն իրենց դատաստանի շրջանին մէջ չդատելով՝ աշխարհական դատարի ձեռք տուեր է. — Երկրորդ, գատաւորն՝ իր երկու խորհրդականներովն ու քարտուղարովը: Որովհետեւ ասոնք բանի տեղ չդնելով երկու հիմնադիրներուն բողոքն — որոնք խորհրդէն ելելով բաւականապէս ցուցուցին իրենց ահաճութիւնը, այսու ամենայնիւ — վճիռ բերելու եւ այս կերպով իրաւանց դէմ եղբայրները տուգանք պատժելու համարձակեցան:

Իրերն այսպէս ըլլալով՝ եկեղեցական վերաքննութիւնն այնպէս կը գտնէ, որ նոյն տուգանքն, որ եկեղեցւոյն է, նորէն եկեղեցւոյն դարձուի: Ուստի եւ այս դատաւճռոյն ուժովը կը պարտաւորէ ու կը հրամայէ, որ վերոգրեալ հինգ պահութիւն ընդնեն, այսինքն, Աշխ Յակովբ Ստեփանեան եկեղեցականը, Աշխ Գաւրիթ Վարդանի պիտովը, Աւքանեանի Սպիրիդեան եւ Գրիգոր Վաստիցի խորհրդականներն եւ վերջապէս Մարտիրոս Խաչեկեան քարտուղարն, այն 17 Ֆետրին եւ 4 ստակ տուգանքն անպատճառ եւ դարձնեն: Եւ այս գումարը՝ եկեղեցւոյն պէտք եղած զօրաւոր դուռ մը շինելու գործածեն: —

Այսպէս կը գտնէ, կը դատէ, կը հրամայէ ու կը պարտաւորէ եկեղեցական սուրբ վերաքննութիւնը:

Նախորժաց թղթներուն լուսարդութիւնն եւ իրերէ թէ ամբողջացուցիչ մասը կը կազուցանէ յաջորդ՝ պահանջմանց, կամ լաւ եւս գանգատանաց թուղթը. որով գաղափար մը կրնանք կազմել Սիրվիզի այն ատենի յարաբերութեանց վրայ, եւ նաեւ կ'իմանանք, թէ որչափ հեղինակութիւն պէտք է որ ունեցած ըլլայ Եղիսարեթուպոսոյ եկեղեցական առաջնորդութիւնը Սիրվիզի հասարակութեան վրայ: — Աս վերջինիս տիրացուն շատ խեղճութեան մէջ գտնուելով՝ Եղիսարեթուպոսոյ պատգե-

րիցուն, իբրև իր առաջնորդին կը բռն ի մէջ պլաց, թէ ամէն ունեցածը ծախած կերած է, որովհետև իրեն ուսուցիչ եւ տիրացութեան վճարքը՝ շատոնց ընդունած չէ: « Զարկ եղաւ, կ'ըսէ, որ տունս, ձին եւ ուրիշ բաները ծախեմ, որ օրական ապրուստ Տոբամ: »

Աս ըսելէն ետեւ կը խնդրէ, որ ժողովրդապետը վրան գթալով խրկէ այն 10 ֆիորինն ու մէկալ 50 ֆիորինը, զոր խոստացած է, թէ պիտի ընդունի կայսրմէն: « Տէր Անտոնը առ Աստուած փոխելով, ողորմելի մնացի. որովհետև եւ ոչ օրական ապրուստ ունիմ: Ինչ որ ալ շրամանքնիդ խոստացաք տէր Անտոնին ձեռքըր, անկէ բան մը տեսած չեմ: Ունեցածս չունեցածս կերայ, որովհետև հոս ամէն բան աւելի թանկ է, քան թէ հոն: Առաջին հեղ խնդիր խոստացաք, որ կայսրմէն յիտան ֆիորին պիտի սորուի, եւ երկու ամսուան համար 10 հունգարական ֆիորին: Նոյն իսկ աշխերտաց համար՝ ստակ չէն ուղեր տալ, ինչպէս որ կարգադրեցիք: Եւ ոչ ալ անցած տարուան վճարքս ընդունեցայ: Ամէն բանէն աւելի անոր կը ցախիմ, որ տունս փճացուցի, ապրանքս կերայ ու ձիս ծախելով մերկ մնացի: Ասոր միջոցաւը պիտի կարենայի ապրիլ, ինչպէս ուրիշ աղքատներ կ'ապրին: — Կը խնդրեմ, բարեհաճեցէք բանն այնպէս կարգադրել, որ վերջիչեալ ստակներն ու քահանային ընդունածին երբորդ մասն ընդունիմ, որովհետև ասիկայ շատ չէ՝ երեք պսակի, եթէր տղայաթաղի, տասը կնուշի, տունս օրհնէլէքնուրուն եւ տղաք սորվեցընելուն համար: Աստուած վկայ է ինձի, որ հաւատարմութեամբ ծառայած եւ միշտ ջանացած եմ որ խռիթ չտամ տժգոհութեան: Արաս մէկը գանգատ չի կրնար ընել: Գիշեր ցորեկ ողորմած հոգւոյն քոյն էի մինչև իր մահը: Եկեղեցւոյ զգեստեղինաց հոգ տարած եմ: Ինչպէս որ կանխէ կ'ազգորով ընդունած եմ, անանկ ալ կ'ազգորով տուած եմ: Ուստի կը խնդրեմ գերարգելութենէդ, որ գրէք պիրովին, թէ տայ ինձի այն ստակները: »

Ան ալ յայտնել կ'ուզեմ շրամանոցդ, թէ ինչպէս օրին մէկը առուտ, երբ վերնատունն եղայ հրէշտակ ճեառն զանգապը հնչեցընելու, ողորմած հոգի տէր Անտոնին մայրը ժամն եկաւ ըստիկ. եւ ինչ գրքեր որ գտաւ՝ առաւ տարաւ: Երբ վերնատունն իրայ, ինք արգէն բազն էր: Զարցուցի ինչ մէջ գրքեր կը տանի. ու սեսայ ի մէջ պլաց թէ ժամանակիբն ու շարակնոցը: Ըսի թէ ինչու կ'անուտ ժամին գրքերը: Պատասխանեց թէ ինք եկեղեցականն հետ կը

լինցընէ բանը: Ասանկով թողուցի: Բայց եղածն իմացուցի առաջնորդաց: Ասոր վրայ զիս կանչեցին ու հրամայեցին որ քաղքին ծառային հետ երթամ ու առնու՛մ այն մատանները: Ըսի, թէ չեմ երթար, որովհետև կը վախնամ, որ ինձի բան մը պիտ'որ ըսն է եւ ալ գէշ բան մը պիտ'որ ընեմ: Բայց ստիպեցին որ երթամ ծառային հետ. ու թողում որ ինք ուզէ գրքերը: Հնն որ հասանք ծառան ուզեց գրքերը: Այն ատեն քահանային մայրն, ինչ որ եկաւ բերանն՝ ըսաւ, մօրաքոյրն ալ ամէն խայտատակութիւններն ըրաւ: Եթէ գըլլարգելութիւնդ ինձի չի հաւատար, հաւատայ հնն անոն եղած ուրիշ շայքերուն եւ Հունգարացիներուն: — Կը յուսայի որ շրամանքնիդ կու գաք ու ամէն բան աչք կը տեսնէք: Կը փախքէի տուն երթալ. բայց եկեղեցին ու տղաքն առանձինն թողուլ չեմ կրնար: — Թէ որ ինձի չեմ վճարեր, ասկէ կ'երթամ: — Պատասխան կը սպասեմ: Աստուածատուր Սիրվիշ գալով, ըրք բերաւ թէ, շրամանքնիդ զինք անտէր համար հոս խրկած էք, որ իմ պաշտօնս առնու: Ստոյգ է այս բանս Չեմ կարծիր, որ ողորմած հոգին ինձի գէմ բաներ գրած ըլլայ շրամանոց,» եւ այլն:

(Ըրբուտակէի) ՅՈՒՐ. ԱՆՏՈՆ



ՎԻՆԵՆՆԵՐ ԷՄՔԱՆՏՐԱՆԻՆ ՄԷԿ ԵՐՍՔԸ ԵՐ ՀԱՅՈՑ ՀԻՆ ՊԵՏՄԱՐԹԻՐԻՆԸ

Հունիս ամսոյ 16ին՝ ըրգրաց մէջ ծանուցուած էր թէ երկզոյեան ժամը 7ին դ՛ կալինկա ճառախօսութիւն մը պիտի ընէ: « Կիւրկական լեզուի խնդիրը եւ Բուզգէի լուծման փորձը » անուանու. իսկ Պրոքնետը դ՛ Յովաչէկ (ծանօթ իւր « Սասուն » երկպարութեամբը), պիտի խօսի Եէնսէնի « Էիտիտներ ու Լայեր » գրքին վրայ: Փութեցիլը՝ ընտանապէս, այսպիսի հետաքրքրական նստի մը. եւ « Լանդիսի » ընթերցողաց կ'ուզեք ծանուցանել նստին ետեւան կէտերը:

Գ՛ Բուզգէի գրքին յարուցած խնդիրներն (տես « Լանդ. Ամսօրեայ », 1898 Մայիս, էջ 152) այնպիսի կարեւորութիւն ունին լեզուագիտութեան համար, որ 20—25 պրոքնետներու գումարումը զարմանալի չենք գտներ: Երկրասարդ դ՛ կալինկա պարզ եղանակաւ անսովոր մ'ըրաւ լիւրկերէնի պատմութեան՝ եւ հնգերկարական լեզուաց ունեցած աղերսի